



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

3173

3174

3175

3176

616.9

S-16

12002



Կայուս Չառ
Հայոց Պատրիարք

ՄԱՍԻԿՈՒ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

Հայոց
Պատրիարք
Յանձնական

ԱԼՔՈԼԻՆ ՆԱԽՃԻՐՆԵՐԸ

Հանգուցեալ Յ. Ա. ԹԱՎՃԱՆՃԵԱՆի անմեռ լիռա-
տակին կը նուիրէ հեղինակը

Զօն.— Երկու խօսք.— Ալբոլին նախճիրները.— Ա.
գելից ըմպելիքներու զարծածութիւնը.— Ալբոլը Ա.
գրական տեսակետով.— Գիրնեմոլը.— Վերջարան:



ՄԱՐԶՈՒՌ

ՏՊԱՐԱՆ ՆԵՐՍՈ ԵՒ ՄՐԱՊԵԱՆ

Առջ առցանց պայմաններ
առ զու. (Կա զարդար
տաքակ) յակա

ՄԱՄԻԿՈՆ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

613

ԱԼՔՈԼԻՆ ՆԱԽՃԻՐՆԵՐԻ

Հանգուցեալ Յ. Ս. ԹԱՎԾԱՆՃԵԱՆի անմեռ լիւա-
սակին կը ճուիրէ հեղինակը

Զօն.— Երկու խօսք.— Սլքոլին նախճիրները.— Ո-
գելից ըմպելիքներու գործածութիւնը.— Սլքոլը՝ Ս.
գրական տեսակետով.— Գիմնալը.— Աերշաբան:

82-0291

ՄԱՐԶՈՒՄՆ
ՏՊԱԳՐ. ՆԵՐՍԸ ԵՒ ՄՐԱՊԵԱՆ

1910

16541

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆ


Պիեռ Խաչիկի Ժմանի

առ ուստի վահար առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

10056-57

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՐԴՅՈՒՆ

0101



ԶԵՆ ՀԻԱՑՄԱՆ

Առ համագուցեալ Տիար Յովիանին Ա. Թաւաննեան

Գրչով ուկով ոգորեցար չարին դէմ,
Որ կը յուզեր եւ կ'ըներ մեզ սրխադիմ.
Կեանիդ օրհնուքիւն մեղաւ անոււծ շահրուն.

Մե՛ծ էիր դուն:

Ուսի անման յիշատակիդ ի նրւեր,
Այս գրբոյկով կ'ըղձամ յայտնել յարգանք սեր,
Որ թէ երկինց մեջ պատճառէ մեզ հանոյ,
Եւ ըստյ

Քնէ ոմանց վարձը իրենց վաս համբէն,
Այսինքն անոնց, որ հացի տէղ կը ջամբէն
Աղի արցունիք իրենց կրնոց ու զաւկին.

Ո՞վ երկին,

Թրըուառուքիւն, սուզ կը սրփուեն իրենց շուրջ,
Թէ կարենայ գրբոյկս ընել զիրենիք լուրջ,
Օ՞հ, յիշուաս վարձս կ'առնեմ այն ատեն
Ես արդէն:

Ա. Վ.

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Մարդու բո'ւն իսկ իր անձին մէջ զոյորիւն
կ'ունենան կիրթեռու և մողորիւնեռու վայրագ բրո-
նապետներ, որնեց զերի եղողիները, երե երեք չիս-
րողական բօրափեղ անոնց բոծը, ոչինչ կ'արժէ իրենց
համար Համբիկ բոհապետուրենէն շղացագերդ ըղալը:

Քաղաքական ու տեսառական ազատագրութիւնը,
երե չունենայ իրեն զուգընքաց բարոյական ազատ-
գրութիւն՝ վատրաս սովորութիւններէ եւ մողորիւն-
ետէն, մարդ չի կրնաւ եղանելանազ երեք եւ իր կր-
չումին արժանանայ:

Կարմիր բոհապետին ձիրանեներէն ազատուեցաւ
հայր, բայց դեռ շահ բոհապետներ կան իր մէկ, ո-
րոնց մագիլեռուն մէջ բոնուած է հայր. ու զինե-
մոլութիւնը բոհապետական շարժեռուն մէջ իր կարե-
ւորագոյն տեղը տակարին կը գրաւէ. հակայ շարժեր
եղած են ու կ'ըլլան զայն տապալերու, եւ «Աղողին
նախճիրնեւ»ը կուգայ իր կարգին շահ համեստ դեր մը
ունենալու այդ բոհապետին դեմ մղուած պայտարին
մից:

Գրիոյին պարունակութիւնը մէկ ժամի յազա-

ւումներով ու յաւելումներով ամփոփումն է այն յօդ-
ուածներու, զորոնիք գրած էի բարեկիշատակ Յ. Թաւ-
շաննեանի հաստատած մրցութին մասնակցելու հա-
մար (թեւ չիրայ որոշուած ատենին հասցնել ողբաց-
ևալին) եւ հրատակած 1905 ի Բիւրակն, Լոյս,
Աւեսաբեր շաբարաբերերուն մեջ:

Թող ամէն հայ տայ այս գրիոյիկն հատ մը իւ
զաւակին, դասիւրակը իւ աշակերտին եւ բարեկա-
մը իւ բարեկամին. ու երե գտնուի զինեւմոյ մը, որ
ազդուի գրիոյիս ընթերցումնեւ իւ վշրէ բոնապետին
շրան, գտնուի երիտասարդ մը, որուն զգուշաւորու-
թեան փրկարաւ առիր մը հանդիսանայ գրիոյիս, իւ
նպատակը խազործուած կ'ըդա:

Հեղինակը

ԱԼՔՈՒԻՆ ՆԱԽՃԻՐՆԵՐԸ



ՊԱՏԿԵՐՆԵՐ

Տեսէ՛ք սա ցնցոտիներով ծածկուած ազտոտ ու
զազիր մուրացիկը, որ փողոցին մէջէն կ'անցնի կո-
րաքամակ, և գաւազանի մը ուժով կը քաշկոտէ իր
կմախը դարձած մսրմինը. վազահաս ծերութեան
խորշոմներ կը փոթփոթեն իր գէմքը, ու իր սպաշ
նայուածքին մէջ կը կարգացուի ալքոլամոլութեան
սեւ պատմութիւն մը . . . : Սնկարեկիր անցորդնե-
րու կը կառկառէ ան իր գոլգողացոյ ձեռքը, չոր
հացի մը դրամ ինըրելու համար, որովհեան այդ
պահուն իր աղիքները կը գալարին անօթութեան ճի-
ւազէն: Ողորմնէ առաջ, կեցուցէք զինքը և հարցա-
քլննեցիք . ո՞վ է այդ ջախջախուած էսկը. ինչո՞ւ կը
գտնուի այդ սոսկալի միճակին մէջ. ի՞նչ է իր անց-
եալը . ու ահաբեկումով պիափ լոէք, թէ այդ ար-
ւայտանքի մասնուած գոյութիւնը . դեռ քանի մը
տարի առաջ, հարուստ էր, առողջ ու պնդակողմ,
գեղեցիկ ու վայելչադէմ, յարգանքի առարկաց և
բարեկամներով շրջապատուած . . . սակայն օղիին

բաժակները, որոր կրուլ կուտառ շոնդալից ծափա-
հարութիւններու մէջտեղ, հաճոյքի և ուրախութեան
մէջ միաբնուած, զինքը հասցուցին այդ ահաւոր քայ-
քայուամ'ն և ուժգնօրէն գլորեցին կեսնքի գայումն
մէջ . . . :

Տեսէ՞ք սա աչքերը ուռած և կարմրած մար-
դը, որ զիկզակաքայլերով կը չափէ ճամբուն երկայն-
քըն ու լայնքը . ուշադրութեամբ զիանցէք իր ահ-
ուելի ու պժզալի զիմափիծը. կը հայնոյէ, կը զրա-
խոսէ, կը կանչութատէ, անրնական շարժուձեւերով
կ'իմայ ու կ'ենէ . բարեկամ մը կ'ընկերանայ իրեն,
որ իզօւր կը ջանայ կարգի բերելու զինքը, արզիւ-
լու անոր՝ փոշիներու մէջ թաւալումը . . . : Ո՞վ է
այս ինկածը. մարդկացին արժանապատութիւնն
ու պատիւ զզացումը ոտքի տակ կոխկոտող այս
ողորմելին . — դեռ երեք ժամ առաջ նոյն տեղէն
կ'անցնէր ան ուղիղ հասակով, հանդարաս քայլերով,
ուշիմ երեւոյթով . գործի մարդն էր ան, խելքը զը-
լուխը, զգաստ ու պարկեշտ . սակայն գինետան
գուռնէն անցներու պահուն, փորձուեցաւ ներս մըտ-
նել . պլատիկ խիթ մը կարծեց զգալ, քիչ մը խմել
և անմիջապէս մնինել էր իր զիտաւորութիւնը . բայց
այդ անիծեալ թիչը, նոգ չէ, քիչ մըն ալ, քիչ մըն
ալ եղած և հետեւանքը կատարեալ զինովութիւնն
այսդած էր . նախնական գիտաւորութիւնն ու ա-
յանդած էր . նախնական գիտաւորութիւնն ու ա-

քիչը չատի փոխուած էր և գործի մորդը, փոշինե-
րու մէջ տապլտկող ստորին անասունի մը հաւա-
սարած կարճ ժամանակի մէջ . ա՛խ, այդ թիչը . . . :

Ահազին է կանչն ու վայնասունը սա զիմացի
տունին մէջ . գիշերուան այս խաղաղիկ պահուն ի՞նչ
վրդովում ու յուզում կը ամբէ հսն արդեօք . լոց .
ձիչ, կոփու, ծեծ իրարու խառնուած են . ա՛հ, զի-
նովին է որ վերագարձեր է տուն . ոտքէն մինչև զը-
լուխը օղի կը հսափ . . . գժբաղդ կինն ու զաւոկ-
ները վայրագօրէն կը գանակոծէ . ամուսինի և հօր
նուիրական պարագերը մասցած, հրէշ մը . կոտազի
գաղսն մը գարձեր է . ի՞նչ ամօթալի, ի՞նչ քըսա-
մնելի վիճակ . . . ու խորչիթէ, այս չարփին . այս
աղմուկին պատճառը օղին եղեր է . որ իժի մընման
ողղակելով այդ գինովին երակներուն մէջ, զուրս
կը պօռթկաց անս ուժգնօրէն . և կը թունաւորէ
անմեղ կեանքերը յարկի մը, զոր գրախտի մը հա-
մար պատրաստեր է Աստուած, և սակայն զժոփափի
մը վերտնծեր է զայն ալքոլի չաստուածը՝ բազոս :

Ահա ուրիշ պատկեր մըն ալ աղեխարչ ու սըր-
տամորմոք . կմախք կարտծ հէք կին մը, որուն խո-
ռաչացած աչքերուն մէջ կը կարդացուի երկար տա-
րիներու տառապանքի ու տուայտումի ահալի պատ-
մութիւն մը . ցըապատուեր է նօթի ու միրկ զա-
ւակներով . խեղճ պղափիներ . անմեղ զրեշտակներ .

մանկական երկնային զուարթութիւնը խոյս առւած է իրենց գարկահար զէմքերէն . վախտ , նիհար , կեանքի աղբիւթին չորչած ու ցամքած ուրուակտներ , գերեզմանային ստոկումի մը մէջ գողցևա բացած են իրենց խոռոշացած աչքերը , «կեանքի ինճայքին անբախտ կոչնականներ» որ երեցած են օր մը ու կաներեւութեանան ահա : կենդանի զոներն են ասոնք ալքոլամոլութեան . օրերով հացի երես չեն տեսներ , շաբաթներով արեւու լոյս չեն տեսներ , կ'ապրին փակուած չորս պատափ մէջ . ու ա՛յնքան առուապած են , ա՛յնքան արտասուած են . որ արցունքի յետին կաթիլը ա՛լ ցամքած է իրենց ականողիքին մէջ : Ահ , ինչո՞ւ արդեօք ա՛յնքան թշշուաստթիւն . ճակատագրային ճախողութիւններու հնթարկուած է այս ընտանիքը . այրի՞ մըն է այս հալ ու մաշ կինը . և անհայր , անսապաւէն սրբուկներ են այս եղկելները . հրդեհի սովոր , երկրաշարժի և այլ անխուսափելի աղեաններու ծնո՞ւնդն է այս կոկծալի ահսարանը . և կամ , անզործութեան մատնուած , կեանքի պայքարէն յոդնուծ , հարստահարուած մա՞րդ մըն է այս ընտանիքին պեար , նեցուկը , կամ թէ . զոնուած է ան՝ գաղան մարդու մը գնդակին կոմ գաշոյնին , ահ , երանի թէ , այս կարգի պատճառ մը գոյութիւն ունեցած ըլար , գէթ պատճառը իր բնութեամբ , կարելի էր միմիթարութիւն մը նկատել . համակերպութեան ոգի մը ներշնչել . մինչ պարզապէս , ոգելից րմպելքներու գե-

րի մըն է այս գիտակաղէմ կնոջ այրը և հիւծուած փաքրիկներուն հացըր . ու ձարասար արհեստաւոր մը , հմուտ երկրագործ մը , որ լու կը շահի և իր ճարտարածենութեամբ շահած է բազմաթիւ յաճախորդներ քաղաքին մէջ ու քաղաքէն գուղցիներէն , բայց օրուան իր ամբողջ վաստակը , գինեպանին ձեռքը թափելէ , իր և իր նոմաններուն համար ամբողջ քատիր պարպելէ եաքը մշայն , ամէն օր , իրիկունը՝ ուշ ասեն առւն կը գտանայ անդառնացած , սպառած ու կիսամեռ . և այդ ատրաբախտ կնոջ վրայ ծանրացած է հագը՝ ո՛չ միայն ինքզինքն ու զաւակները չմնանկու չափ սպրեցներու . իր սպառած վիճակին մէջ ասոր անոր կարմ ու կարկրտուքն ընելով , այլ և , արիւնի գինալ գնուած պատառ մը հացէն՝ այդ վատ ամուսինն ալ կերակրելու , եթէ երբեք դիշերուան մէջ իր թմրիքն արթնայ :

Կարելի՞ է պատկերներով ուրուագծել ամբողջական շարքը ալքոլին գործած նախճիններուն և շարիքի բազմերանգ պէսպիսութիւններուն : Ոգելից բմպելիքներու չարաչար գործածութեան նետեւանքները և պատմակոն օրինակները մեծահատոր էջերու կը կարօտին : Մեր սակարներուն մէջ ցուրտ սպառուռ մը կըզգանք , երբ կը ահսնենք կամ կը կը լսինք արհաւդրքն ու աղեանները , որոնք բնական պատահարներով և պատերազմներու միջոցաւ կը

առուապեցնեն մարդկութիւնը . ահաբեկումով կը կարգանք երկրաշարժի , հրդեհի , սովի , ծովու և ցամաքի վրայ մղուած արիւնուուշտ կոփւներու ցրնցող նկարագրութիւնները : Ասանայի կամ կիվեկեան վերջն խժութութիւններուն ու բարբարոս վայրագութեանց պատմութիւնները , օրինակի համար , կը սառեցնէ մեր արիւնը մեր երակներուն մէջ . բայց համեմատաբար ի՞նչ կ'արժեն այդ կարգի բնական ու պատահուկան աղէտները , երբ ալբովին անյագ բոցու , իր համայնածախ բնութեամբ և դարերու բնթացքին մէջ անհամար կեանքեր սպառած է ու կրապառէ շարունակ , ամէն օր , ամէն ժամ , աշխարհի ամէն կողմը , մարդկութեան քաղաքակիրթ կամ կէս վայրենի բալոր խաւերուն մէջ . չմեռնող , սե , դժոխային որդ մըն է ան , որ կը կրծէ ո՛չ միայն անհամերու , այլ և ընտանիքներու , ազգերու է՛ն կենսունակ ջիղերը . ծովառումիզ հոկայ մարտանաւեր կ'ընկղմէ ովկիսնոսի խորութիւններուն մէջ և սուրն ու գնդակը , սուրինն ու թնդանօթր խոսի աէս մարդկույին կեանքերը կը հնձեն պատերազմի գաշտերուն վրայ . սակայն հայրենիքի սիրոյն և անոր նուիրական հողերուն պաշտպանութեան համար , իրենց սեպուն պարտքը կատարած ըլլալու գիտակցութեամբ ու միթարութեամբ կ'իյնան պատերազմիկները . մի՞նչ զես օդիի բաժակները ընտանիքներ կը սուզին ալքներէ շատ աւելի խորունկ վիճերու և անդունդրու մէջ , անմեղ կեանքեր կը զլորին բարբարական

անկումի աղաստութիւններուն մէջ . հրազէնը մարմինը կը մահացնէ մրայն , և շատ անգամ անոր միջոցաւ մարդիկ կ'անմահանուն և հերոսի ու դիւցազնի համբաւը կը ֆնայ իրենց ետե . բայց բագոսին նետը մարմինին հետ սիրոն ալ , հոգին ալ կը փճացընէ մարդուն :

Կա՞յ արգեօք մէկը , որ տեսած , բած կամ կարգացած չըլլայ արբեցութեան հետեւանքով աշխարհի վրայ պատահած ահուելի ոճիրներն ու սուզալի եղեաները . պատմութեան մէջ արձանագրուած բիւրաւոր օրինակներէն զատ , ամէն օր օրաթերթերու կամ մեր խոկ իւրաքանչյւրիս բնակած տեղերուն մէջ չե՞նք հանդիպիր միթէ ալքովի նախաճիրներուն . կարելի՞ է բացատրել զգացուած դոզն ու յուզումը . երբ մարդ կը տեսնէ կամ կը տեղեկանայ , որ այդ ախտին գերի ելող մը , իր գինովութեան միջոցին , երբ այլես գաղրած է իր մէջ բանականութիւնը , խորտակուած է ըմբանելու և դասելու կարողութիւնը , իր հայրը , իր մայրը , իր ամուսինն ու զաւակը , իր քոյրն ու եղբայրը իր արենակիցն ու աղքականը , չէ թէ միայն խոստանգած , հայնածած ու ծեծած է . այլ և սպաննելու անանուն ոճիրն խոկործելու մղուեր է , այլ և . . . ո՛հ , երեւակայելին իսկ կը յիմարեցնէ , անասնական վաւաշոտութեան գայրին մէջ խոկ զլորուած է իր հարազատ արիւնը կըուզ զոհերուն պատիւը բանաբարելու հրէցութեամբ . . . եւ սակայն , որքան ալ ահեղ ու սար-

սափելի կը թուին այս ամենը մարդու մը մասածում-ներու շարքին մէջ . ստուգապէս աեղի ունեցած են ե . կ'ունենան ալքոլէն անդգայացած , զավանացած մարդոց կողմէն . որ առեն արդէն դադրած կ'ըլլան իրապէս մարդ ըլլալէ : Հայ եկեղեցին «մեղայ»ին մէջ շարուած մեղքերէն անոնք , որոնց կարելութեան ու գոյութեան չուզեր լսողը հաւասար , ապա-հովարար միծագոյն մասամբ գործուած են ու կը գործուին աշխարհի վրայ միմիայն զինովութեան նոպաներուն մէջ , քանի որ այն առեն արժուա-պատութեան . գիտակցութեան շահը մարած է և վայրագ կիրքը կ'իշխէ գինովին ամբողջ էութեան վրայ :

Պատմական , վիճագրական , բժշկական և բա-րոյագիտական աեղեկութիւններն ու անսութիւննե-րը միահամուռ կը դատապարտեն ալքոլամութիւ-նը և կ'արգիին ոգելից լմակելքներու չարաչար գործածութիւնը . ան դիզիգապէս կը խաթարէ մարդ-կային կազմութիւնը և կը կարճէ կեանքի աւելու-թիւնը . բարոյապէս կը մահացնէ ենթական և կ'ա-նասնացնէ . մաւորապէս կը ջլատէ ուզելին գոր-ծունէութիւնը և կ'անդամալուծէ . հոգեպէս կը մատնէ յաւիտենական կորուսափի իր մեղսալից յաս-կութեամբը . ուրեմն ա'յսքան ահաւար հեղուկի մը նկատմամբ նողկանք , զղուանք և սաքսափ միայն ունենալու է մարդ , քանի որ գիտէ թէ , իր մար-մինը , սիրտը , միտքը և հոգին կը վիճանան անկէ .

այսինքն , իր ամբողջ էութեամբը կը կորսուի :

Ումանք ալքոլին չափաւոր գործածութիւնը նե-րելի , անվնաս և նոյն խակ կազմուկան ու կիմոյա-կան ինչ ինչ պարագաներու տակ օգտակար կը նր-կատեն . որքան ալ ճշմարիտ եղած ըլլան ինսպաս ալքոլին գիտական աշխարհին և ընկերարաններէ արձակուած վճիւները , նո՛յնքան և ո՛ւ աւելի ճշ-մարիտ և մանաւանդ իրական է սա պարագան թէ , ալքոլի չափաւոր գործածութիւնն խակ իննառւն առ հարիւր յանգեր է վերջի վերջոյ չափազանցութեան . ո՛վ որ գործածեր է ոգելից ըմպելիք , փորձառապար գիտէ թէ , այդ հեղուկը երբ միանգում մուտ գտած է իր ստամբախն մէջ , հրատուրած , գրգուած և թե-րագրած է զինքը , առաջին բաժակին երկրորդ մը յաջորդեցնելու , երկրորդին՝ երրորդ մը և այսպէս գտած է ինքզինքը գինուցած . շա'տ քիչեր կրնան զապել այս հակամիտութիւնը . հետեւապէս , ամէ-նէն լաւագոյնը , օգտակարը և բանտարոր չէ միթէ երեւք չործածել և հետեւիլ այն խելացի մարդուն օրինակին , որուն՝ երբ կոչունքի մը մէջ գաւաթ մը գինի կը հրամցուի , կ'ընդունի չնորհակալութեամբ և գետին թափելով կ'ըսէ . «եթէ խմէի այս բաժա-կը , զիս գետին պիտի տապալէր , ուստի կը կան-խեմ զինքը» :

Շա'տ միջոցներ , ընկերութիւն , կազմակերպու-թիւն ձեռք առնուած են ու կ'առնուին ալքոլամո-լութեան դէմ կռուելու , անոր գործածութիւնը չա-

իաւորելու կամ իսպառ ջնջելու կ'աշխատին . նոյն
իսկ կարգացած ենք փրանացի գեղագործի մը զիւ-
ար , որ հնարած է եղեր շիճուկ մը , որուն ներար-
կումով , մարդ տ'յնքան գարշանք կըզգայ օղիէն ,
որ մինչև անգամ հանքային ջուրերէ կըզգուշանաւ
այնուհաւ : Սպասելով որ գիտութիւնը այդ կար-
գի միջոցներ ստեղծէ , և կառավարութիւնները աղ-
գու օրէնքներ քուէարկեն ոգելից ըմպելիքնե-
րու . վաճառականները և գինեմոլները սանձելու-
համար , ընդունելով նաև օգաակարութիւնը հակ-
ակողական լնկերութիւններու , հրատարակութիւն-
ներու , բնթերցատուներու , լսարաններու , հաւա-
տալով թէ եկեղեցւոյ բեմերէն ժողովուրդին և զըպ-
րացներու մէջ աշակերտաներուն ուղղուած թելու-
զրութիւնները իրենց բարերար ազդեցութիւնը կ'ու-
նենան , և զուտ բարոյական միջոց մը ունիմ ա-
ռաջարկելիք մամաւորապէս անոնց , որ առկաւին
առած չեն անկումի առաջին քայլը , զօրաւոր կո-
չում մը թող լնին իրենց կամքին ու մարդկային
արժանապատութեան , և ոգելից ըմպելիքները թող
նկատեն պարզապէս թոյն մը , կամ հեղուկ մը , որ
կրնայ գործածութէ բժիշկին յանձնաբարութեամբ ու
զեղագիրով միայն , իսկ անոնք որ կը գործածեն քիչ
կամ շատ քանակութեամբ , թող չյուսահասին , ու
թող հաւատասն թէ , հաստատ առաջարդորին մը ,
ուիս մը կրնայ զիրենք գահալիքէն ետ կեցնել և
իրենց օրինակը հազարաւոր կեանքեր փրկել բագո-

սի ծիրաններէն . և կո՞յ արգեօք ՓԲԿԻՉ ափազաէն
աւելի գերազանց մեծացաւմ մը մարդուն համար ու
աշխարհի վրայ :

ՈԳԵԼԻՑ ԸՄՊԵԼԻՔՆԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒՅԻՒՆԸ

Ոգելից ըմպելիքներու գործածութեան և ալ-
քոլամութեան վեաններուն և գարմաններուն վը-
րայ գրուած յօդուածներու համար հաստատուած
Թաւշաննեան մրցումք՝ տարակոյս չկայ , որ վեր է
ամէն գալիսաէ , ու գազափարը ինքնին , որչափ նոր ,
նոյնքան ալ արդիւնաւոր լըպաւ հանգամանքն ու-
նիք : Կ'ուզենք նախ հարեւանցի ակնարկով մը դի-
աել , թէ այդ բարի առաջարկը ի՞նչ ընդունելութիւն
գտաւ և յետոյ , մասնանշել ալքալին կատարած սոս-
կալի գերին զիխաւոր երանգները , իրենց էն ծանօթ
և հասարակական կարւածներուն վրայ :

Թաւշաննեանի սաւաջարկը զրեթէ բոլոր հայ
թերթերէն ծանուցուեցաւ , կրնամ ըսել , ծափահա-
րութեամբ իսկ ողջունուեցաւ . սակայն , ցաւակն
այն է , որ քիչ թէ շատ ուշագրաւ և ազդու , հրա-
տարակուած յօդուածներուն թիւը երկասամնեակ
մը հազիւ կը կաղմէ . մեր կարող գրիչները մեծա-
զոյն մասամբ լուսութեամբ պատասխանեցին այդ գե-
ղեցիկ հրաւէրին , որ իր նիւթեական հանգամանքէն
չա՛տ աւելի բարձր՝ բարոյական բնութեամբը իրաւ-
ունք ուներ տաք ընդունելութիւն մը գտնելու .

զիտելի է, որ յաճախ անօքսւտ և մինչև անդամ
անհեթեթ և ո՛չ բարոյական առաջարկներ և հար-
ցումներ, երբ կ'ուլան լրագրութեան մէջ, յօդուա-
ծագիրներու անօրինակ առատութիւն մը կ'ովողէ
թերթերու և հանդէսներու հրապարակը, ու զիտար
զլելու, գերազանցելու արտակարգ սգեւորութիւն
մը կը տեսնուի. բաւական է որ եղած առաջարկ-
ները եսամիւս թիւն և փաստափրութիւն գգուող,
աշխարհիկ հաճոյքներու շուրջը գարձալ պատկերներ
ներկայացնեն, ու զիտար գտատիետելու, պարա-
ւելու, հեգնելու առիթներ ընծայեն. շխատիր ասի
օրինակելի յարացոյց մը չէ մեր նոր սերունդին զր-
րական բուռն թափին և մոլեգնուս հետապնդու-
թեան տեսակետով։ Արդեօք դրամական վարձա-
տրութեան մէջ, նուասասացում մը ենթազրելով,
մեր ոլիմպիաբնակ զրագէտները լուսութիւն պահե-
ցին. բայց չէ մի որ թաւշանձեանի հրաւերը մար-
դասիրական էր գերազանցապէս, և անոր մէջ յայ-
տարարուած թէ, մրցանակի արժանացողը կրնոյ
ընդունիլ զայն կամ նուիրել բարեգործական հաս-
տատութեան մը, որով կրկնակի պիտի լլար իր
մարդասիրական աշխատութիւնը։

Գալով հրատարակուած յօդուածներան և խրմ-
բագրականներուն, բնչպէս ըսմնք, ցայտուն և ուժ-
գին, ցնցով պատկերներ շատ ցանցառ երեցան.
նիւթը նոր բան մը չէր, վնասուածն ու պահան-
ջըւածը ոգելից ըմպելիքներու յատկութեանց վրա

ձաւող, զուտ գիտական կամ բժշկական աւում-
նասիրութիւններ չեն հարկաւ, քանի որ այդ կար-
գի հրատարակութիւններ մնը մէջ ալ քիչ թէ շատ
լոյս տեսած են. չենք ալ ենթագրեր, թէ թաւ-
չանձեանի նպատակը եղած ըլլայ սոսկ հաւաքածոյ
մը ունենալ ալքոլումութեան նախնիքները նկարա-
զըրող պատմութիւններու և եղելութիւններու, ո-
րանցմով արգէն լցուն են թերթերն ու գիրքերը.
գետ անցեալ օր կարգացինք լրագրի մը մէջ, գինով
հօր մը սահմոկեցնող և գաղանական արարքը, բրո-
նաբարելի իր նարազան աղջկան պայմանը և իր կնոջ
ու աղջկան ամենաբնական զիմագրութեան վրայ,
երկուքն ալ դաշյունով վիրաւորելը. ու այս գժոխա-
ցին ոճիրին առաջին տնկամը չէ որ մզուած է մարդ
էակը, օվին աղջկեցութեան տակ։ Թաւշանձեանի
նպատակն էր անտարակոյս, տեսնել հրատարակ-
ուած աշխափի յօդուածներ, աշխափի պատկերա-
ցումներ, կեանքի դրաւգներէն տանուած, որոնք
իրենց մողական գաւազանով կարողանան վշրել ալ-
քուամութեան հակումն ու զգացուած հաճոյքին
կուռքը, և որոնց ընթերցումով, գանուին այդ մո-
լութեան սիրահարներ, որ անդիմագրելի նողկանք
մը զգան և սասաւու մը իրենց մարմնին մէջ, հան-
գէս բագոսի թունալից բաժակներուն։ Յօդուած-
ներ հրատարակուեցան սակայն, որոնք, կարծես ո-
գելից ըմպելիքի վաճառականներուն ծանուցումնե-
րըն էին, գանուեցան ոմանք, որ ալքոլումով թեան

վասնպները ընդունելով մէկտեղ . ճակատագրական ե . անիստասփեխի աղջտ մը ներկայացուցին զայն տառապող մարդկութեան համար և ուրիշներ ոլ , դասակարգի մը համար անհրաժեշտ պէտք մը նկատեցին ոգելից հեղուկներու գործածութիւնը . ըստզներ եղան , թէ թուրքիոյ մէջ արգէն չափաւորապէս կը գործածուի , ու Թառշանձեան , Ամերիկայի մէջ տեսած չափազանցութիւններէն աղդաւելով այդ մրցանակը հասաւատեր է . մէկ քանիներ զրեցին այդ նիւթին վրայ իրր զուարծալիք , ընթերցողները իրենց սրամիտ խօսքերուն ու բառախաղերուն վրայ իրնդացնելու նպատակով միայն . մինչեւ իսկ , բառեցաւ թէ , Կանայի հարանիքին մէջ , Յրսուս ի՞ր ներկայութեամբ և ջուրը զինիի փոխելով քաջալերած եղաւ արբեցութիւնը . Մէկդի թողով սրամութիւնները , բուն ոգին անաղարտ պահող և որոշ սկզբունքի մը ձգաող գրուածներու ո՞վ ինչ կընայ առարկել , աւելի աղդեցիկ ալ երբեմն կ'ըլլան . բայց ելլել , կարեւորագոյն ու կենաւական հարց մը ծիծաղի նիւթ ընել , հեղնել և միւչեւ իսկ ըսել թէ , Թառշանձեանի մրցանակները շահու յօդուածագլիներն ու խմբագիրները , խառարիւ բագասին սեղաններ սարքելու պատեհութիւնը պիտի ունենան , անդիտանալ կամ դիտումով խեղաթիւրել Կանայի հարանիքին հրաշքի վուն նպատակը , չենք կարծեր թէ այս կարգի անսութիւններ և հրատարակութիւններ կրնան ներեխի և բանաւոր սեպուիլ , ու ընդհակառակը , ալ-

քողամուռթիւնը քաջալերելու աղերով կրնան ունենալ անսոնց համար , որոնք զինով են և չքմնզացումներ գանելու հետամուտ : Վերջապէս , թեր ու դէմ , օրինաւոր թէ անհելմեթ , ուշագրաւ թէ ծիծաղելի , բաւական բաներ մը երեւցան : թերթերու մէջ ալքուամութեան շուրջ յարուցուած խնդրոյն առիւթով , ու մենք կը փափաքինք , յարգելով մէկտեղ կարծիքներու տարբերութիւնը , վերլուծել ինպաստալքովն յայտնուած անսութիւններէն մէկ քանին , համառօս գիծերու մէջ :

1.— Նախ կ'արժէ քննել թէ , ի՞նչ է ակբով . գիանսապէս և բժշկական աշխարհին վճռականորէն հասաւատուած անվիճելի ճշմարտութիւն մըն է ալքութին թոյն մը ըլլալը . քիչ կամ աւելի , այս ինչ ու այն ինչ քանակով ու որակով կը գանուի ան , ու գելից ըմպելիքներու բոլոր տեսակներուն մէջ , բիւրեանգ ու բազմանուն , հրապուրիչ ու զիւթական պէսովիսութիւններով . և իրը թոյն , բնականորէն վնասակար է անոր գործածութիւնը . արդարեւ , կա՞ն պարագաներ , որ տանն , չխպոկրատի աշակերտերը կը յանձնաբարեն զայն գործածել իբրև դեղ , մեծագոյն չարկիք մը փոքրագոյն չարկիքով մը հեռացընելու նպատակով . ալքովն զատ , ուրիշ շատ թոյներ ալ կան , որոնք կը գործածուին բժշկութեան մէջ . մը թէ այս կարգի թոյլտուութիւն մը կարելի է նկատել փաստ մը նպաստաւոր՝ ոգելից ըմպելիքներու օգտակարութեան :

2.— Ազելից բամպելիքներու գործածութեան
անյիշտառոկ ժամանակներէ իսկեր միսած ըլլալը և
աշխարհի բարոր մասերուն մէջ բնդհանրանալը չփադ-
րեցներ բնուու իր վնասակարութիւնը . ծխախոսայի
գործածութիւնը ալբոլէն աւելի մեծ ու բնդարձակ
ծաւալուո՞ւ բնեցած է երկրագունդիս վրայ , բայց
հիշոյինը դաշրած չէ թայն մը ըլլալէ և մարդկային
մեքենան խանգաղելէ , իր ամենապնդու տեսակներուն
մէջ անգամ : Զարիքը միշտ չարիք է , ի՞նչ առար-
գով ու գոյնով ալ ներկայանաց . գացլը գամնուկի
մորթի վրան տանելով չփոխեր իր լափողի բնուու-
րութիւնը : Ոգելից բամպելիքներու գործածութիւնը մարդ-
կային ազգը վճայնող , ալլասեռող . ու ապականող
գիւաւոր մէկ ասրբը ճանչնալով , նոյն իսկ բնական
աղէտ մը , չարիք մըն ալ նկատուի իր գոյութիւնը ,
բոլոր ուժով հարկ է մաքասիդ այդ չարիքը ջնջելու
կամ գէթ սահմանափակելու անոր ագեցութիւնը .
տկարամատութիւն է ըսկէ թէ , անօգուտ է պայքա-
րիլը ալքոլամութեան դէմ . այդպիսի ջլատող և
յուսահատեցուիչ մասծումով մը եթէ վարութած
ըլլար մարդկութիւնը , ալբոլէն շա'տ աւելի զօրա-
ւոր , անծանօթ , գաղանիքներով ու կնճռուու-
թիւններով չըջապատառուած հարցերու ուսումնա-
սիրութիւնը պէտք է որ լքուէր . գոլէրայի , հիւ-
ծախտի նման ահաւոր թշնամիներու դէմ պէտք չէր
կռուիլ , ոգորիլ , մինչդեռ բնդհակառակը , հետզե-
տէ նորանոր գիւտեր , նորանոր յայտնութիւններ և

մի՛շտ աւելի հակայտական ջանքեր կ'ըլլան տառապող
մարդկութեան պատուհանները վեցնելու , ի՞նչ արա-
մարանութեամբ կրնայ ըսուիլ թէ , ալքոլի գործա-
ծութեան դէմ զուր է թումբեր կամնենելլը , զիստ-
կան ո՞ր հիման վրայ կ'ենթագրուի այդ հեղուկին
ոնդպարտելութիւնը :

3.— Ոգելից բամպելիքներու չափազանց գոր-
ծածութիւնն է վնասակար . չափաւորութիւնը , կ'ըս-
ուի , ո՞չ միայն վնասակար չէ , այլ օգտակար իսկ է:
Արդէն ըսմնք , որ ան իրաւու դեղ բժիշկին յանձնու-
րաբութեամբ կրնայ գործածուիլ . աւելցնենք նաև
թէ , ցուրտ լլիմաներու առակ , արոշ քանակով մը ,
ներելի է գործածել , իրրեւ գերազանցապէս ածխա-
ւէս բամպելիք , կենդանական ջերմութիւնը պահպա-
նելու համար . այս և նման պարագաներու գոյու-
թիւնը սակայն , չինչանակեր թէ , առանց հարկեցուցիչ
պատճառի . չափաւոր գործածութեամբ չի զեղծանիք
մարդ ու չի վտանգուիր իր առողջութիւնը . մարդ-
կային մարմնոյն աստիճանական քայլայումը մի՛թէ
երկրորդական բնութիւն ունի , ու ալքոլի գործա-
ծութիւնը իր չափաւորութեան մէջ ալ գերծ չէ բը-
նուու այս հետեւանքէն : Ուրիշ կէտ մըն ալ կայ ,
զոր պէտք չէ անտես ըսկէ և որ անհակառակելի իրո-
զութիւն մըն է ու մարդկային բնութեան մէկ տար-
ը . գործառապէս զիտուած է , որ ոգելից բամպելիք-
ներու չափաւոր գործածութեամբ սկզբնաւորու-
թիւն մը , ուշ թէ կանուխ , յանգած է չափազան-

ցութեան . մոլութիւնները առհատարակ անմեղ համարուած , անվասս ու անչան սեպուած , անահուած , կամներելի գուարճութիւն կործուած ոկզրդնաւութիւններով իրենց գագաթնակէտին կը բարձրանան և ծնունդ կուատան գահավիժող ասնձարկութեանց : Ծխախոտը նախ իրեւ ժամանց , զբւարճութիւն , կրակսի գործածուիլ . բայց յետոյ անհրաժեշտ պէտք մը , մոլութիւն մը կը գառնայ , ուրկէ հարիւրին մէկը հազիւ կրնայ օճիքը աղասել : Բայց գեռ աւելին կայ . պարզ բազդատութիւն մը երբ ընենք սգելից ըմպելիք չափաւոր գործածող և երբեք չգործածողներու միջեւ , առաւելութեան նվաճարը ո՞ր կողմը կը հակի , ըլլայ Փիզիգական կամ նիւթական , ըլլայ բարոյական առումով յայանի է թէ . չգործածող գասակարգին . ենթագրենք թէ , անկարեւոր ըլլան չափաւոր գործածութեան յամրու մնջմ վեանները , պատահական չափաղանցութիւնները , ան որ բնաւ չի գործածեր , կ'ասլի աւելի հանգիստ , աւելի երջանիկ և աւելի ապահով բոլորեւու արքիներու երկար ցրան մը . ուրիմն յիշարութիւն չչ կեանքի ճամբարդութեան մէջ վասն գաւոր ուղիի մը հեաեւիլ . քանի որ անդին ապահովը կայ և կարող ենք քալել անկէ անսալիք . ախմարութիւն չչ լաւագոյնը թողուլ և լաւին հետեւիլ , արծաթը ուկիէն նախապատուել , համարել իսկ չափաւորութիւնը լաւ ու արծաթ վիճակ մը :

4.— Ոմանք ալ ըսին , թէ՝ սգելից ըմպելիք-

ները՝ կարգ մը պայմաններու . ներքեւ , մարդոց համար անխուսափելի պէտք մը կը դաւնան . այսինքն , նիւթական ու բարյական առայսանկներու մէջ , ակքով կը թմրեցնէ զգացողութիւնը և առաւազող մարդը՝ անոր չողիններուն ատկ , գէթ պահ մը կը մունաց իրականութեան սոսկալի արհաւելիքներն և զինքը ճնշող . հատցնող կեանքի ծանրաւթիւնը . . . սխալ գասողութիւն . վայրկենական մոռացութեան միք կրնայ գարմանուիլ թշուառութիւն մը . զգացումներու թմրածութեան մը վերջ կը զանեն հոգեկան առգնապները . քա՞նի քա՞նի առասապոլներ անձնասպանութեան չեն դիմած գինովութեան միջոցին . մարդ մը , ո՞րքան ալ յուսահատած ըլլայ կեանքի պայցքարին մէջ , ո՞րքան ալ ընկնուած ըլլայ վիշտերու կուտակումէն , երբ ընտանիքի տէր մէկն է մանաւանդ , իր իմացական կարողութիւններուն պայծառ ատենը , հազուադէպ է որ համարձակի ինքնինքը մահացնել . սրովհնեան այդ առելի զաղափարին զուգորդուած կը տեսնէ իր սիրելիններուն ենթարկուելիք քասմնելի հեռանկարն ալ . բայց երբ դասողութիւնը թմրած է . ինչեր չըներ մարդ . առկէ զատ շատեր ալ կան , սրոնց համար , ալքով փոխանակ մեղմացնելու վիշտերու բոցը , աւելի կ'արծարձէ : Ծիծաղելի կարծիք մըն ալ կայ տակաւին . իբր թէ , ոգելից ըմպելիքը ախորժակ կը բանայ եղեր , կը մարտէ ստամոքսի ծուլութիւնը . խեղճ մարդ . եթէ ախորժակդ գոց է , մի՛ կարծեր

թէ՝ անոր բանալին օղին է . հարկաւ պատճառ մը կայ . եթէ մարտզական գործարանդ գանդաղ կը գանձնս , մի՛ խորհր թէ , ան ձի մէն է , զոր հարկ է մարտակել զինի բաժակիներու շաշիւնավ . ամէն արդիւնք իր պատճառն ունի , բժիշկիդ գիմէ՛ , պատճառը կը վերցնէ ան , և արդիւնքն ալ կը չնշուի ու դուն կուռ ու կուշտ կրնաս ուտել կերակուրդ , առանց ոգեից բմոկիլքներու վայրկենական զբովութիւնին պէտք զգալու :

5.— Սասցդ է թէ , մեր երկրին , Թուրքիոյ մէջ , արքեցութիւնը չամսի ուրիշ երկիրներու մէջ տեսնըւած համեմատական չափազանցութիւնները . ասի թէւ բախաւաւսրութիւն մը , բայց չի նշանակեր թէ չափազանցութիւնները կարի սահմանափակ են . ինդիրը մասնաւորելով Թուրքիոյ հայ ժողովուրդին վրայ , պէտք է արիւութիւնը ունենանք խոստովանելու , որ մեր մէջ արքեցութիւնը աննշան որակով մը չէ որ կը տեսնուի , և մասնաւորուպէս ոսմ . սահմանադրութիւնը համատառուելէն խվեր հետզհետէ աւելի ծաւալում և վտանգաւոր հանգամանք սկսած է ունենալ . չարիքը ուրացուելով չի դարձանուիր , այլ խոստովանուելով և միջոցներու դիմուլ : Ես Զարսաննազի մէջ վեց տարիի չսի ապրած եմ . հնա գրեթէ ամէն սուն սկսական այզի և թթասամն ունի . այգիին արտադրութիւնը գինիի ահագնափոր կարասներուն մէջ կը վախադրուի և թթենիներուն օղիի սափորներուն , որոնցմէ կը տե-

զափսիստին ահղացիներուն սասամորսներուն մէջ . հետեւանքներուն վրայ չեմ ուզեր հսս ծանրանալ , սաշամի բակմ թէ , մինչդեռ Բալուէն՝ թուրքեր , խազողով ու թութ , Քղի և ուրիշ պաղազուրիկ ահղեր փախաղբելով հազարաւոր ոսկիներ ձեռք կը բերեն անոնց վաճառումով . Զարսաննազի հայերը զուրկ կը մնան օգտաւելէ բնութեան միւնչոյն բարիքներէն . և օրինակի համար՝ Քղի , ինչ հնաւաւորութիւն որ ունի Բալուէն , նոյնի է նաև ունեցածը՝ Զարսաննազէն : Երկու տարի ալ Բարերդ մնացած եմ , ուր հաղիւ 400 տուն հայ կը զանուի . և սակայն սասնք տարին 1000 տակի կը վասնեն օգելից բմոկիլքի համար , մինչդեռ գալուցներուն՝ այդ գումարին մէկ հինգերորդն ալ ծոխսելու ինքզինքնին անկարող կրպգոն . ու խորհիլ թէ , այդ 1000 սոկին մերձաւոր հաշիւնվ իրը ՏՈ.ՍՆԵՒՀԻՀԻՆԳ ՀԱ.ԶԱՐ օխա ոգելից բմոկիլք կը լիցնէ Մէկ ՏՈ.ՐՈՒՒՆ մէջ . միայն ու միայն ՉՈՐՍ ՀՅ.ՐԻՒՐ անուար հայ բնակչութեան մը խմոզ անհամաներուն ստամաքաներուն մէջ . այն ալ յոռի և վնասակար , սաորին օղիներէ , սարսափելի չէ միթէ . հապա ո՞ւր թողունք այդ գումարով գնուած հիւանդութիւններուն , կախւներուն . բարոյական անկարումներուն . թշուաւութիւններուն երկարապատում կծիկը . և եթէ երեւակացենք այն հիանալի արդիւքները , զոր պիսի վայելէն Բարերդի հայերը , թէ որ 1000 սոկին գալուցներու համար ծախուէր , տիսւր իրականութեան տաջեւ որտի

անտանելի սեղմում մը պիտի չզգա՞նք միթէ . երեւաչարժով կործանուած հորիւր տան ցաւը չմնք կըրնար համեմատէլ օդիտվ կործանուած մէկ տան ցուվին հետ : Հաւասար, աւելի կուծ պակաս չափավ թուրքիոյ այլեայլ քաղաքներուն ու զիւղերուն մէջ այս ցաւագին իբականութիւններուն քանի որ կը հանդիպի մարդ, հետեւաբար չկինար լսուիլ . թէ մեր երկիրը կարօտ չէ ալքուամոլութեան դէմ մըդուելիք պատերազմներուն :

Ամիտում մը մեր այս տեսութեանց : Մարզը Քիզիզական, իմացական, բարդական, եւ հոգեկան հանգամանքներով օժտուած էակ մըն է . արդ . ոգելից ըմպելիքներու գործածութիւնը, կը կողձնէ կիանքը, հիւանդութիւններ, փիզիքականին հետ նաեւ նիւթական փացում և վատթար ու տիսեղծ սերունդ մը կ'արտապրէ : Կ'անդամալուծէ ու կը հաշուէ մտքին կարսղութիւնները, կը ակարացնէ ցիողութիւնը, կը սպանէ դատումը, ապուշ կ'ընէ արբեցուն ու իր զաւակները : Կ'արտատւորէ պատախւը, մոլին կ'ընէ վարդաբեկ, սաախօսութեան, հայնոյութեան, խարդախութեան կը մզէ զանի և մէկ խօսքով կ'անանացնէ : Հոգին կը մասնէ յուփտենական կորուստի, և այս կէտք ամէնէն աւելի կարեւոր է բոլոր անոնց համար, որոնք կը հաւատան թէ կիանքը չսահմանափակուիր այս աշխարհի վրայ :

Ոգելից ըմպելիքներու գործածութեան՝ մըդ-

կային այս քառակակ հանգամանքներուն վրայ ունեցած վատթար ու յոսի ազգեցութիւններուն այս ցուցակը կամ ուրուագծօրէն թուումը երեւակայութիւն չէ այլ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, որուն ծանօթ է տանին մարդ, և զոր տեսած, լսոծ և ԱՆՁՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹԵՑԱՐՔ ալ զգացած է : Ուրեմն, ո՛վ որ կը փահաքի, առողջ և երջանիկ ապրիլ ու ապրելինել իրենները, պահել իր մտքին կարսղութիւնները՝ նոյն իսկ ասրիքի յառաջացման ու ծերութեան մէջ, ո՛վ որ կ'աղջէ չգահաւիժիլ բարոյական ազտառաւթիւններու անդււնդին մէջ, պատաւար յիշատակ մը թողուլ իր ետեւ և Սասուծոյ ներկայանակ առանց ամօթի և ահաւոր պատասխանատառութեան, թող հրաժարի ոգելից ըմպելիքներու յիմարական գործածութենէն :

ԱԼՔՈԼԸ Ս. ԳՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԷՏՈՎ

Մրազան Մատեանը, իբրեւ Սասուածային հեղինակութիւն, անշուշտ գերազանց կշիռ ունի ալքոլի և իր գործածութեան մտախն՝ զիտական, բըժբշկական, բարոյական և տնաեսական ուսումնաակրագանքին յուցումներուն և եղբակացութեանց շարքին մէջ . ուստի մեր այս յօդուածին նիւթ պիտի ընենք միմիտան Ս . Գրոց պարունակած աեսութիւնները՝ վերաբերմամբ ալքոլի գործածութեան, բնութեան և հետեւանքներուն : Հեղուկ մը ու իր

գործածութիւնք, երբ կ'արզիլուի ու կը դատապարաւուի Աստածայ կողմէն, չէ՛ կարելի օգտակար նկատուիլ կամ ներելի համարուիլ։ Այսպէս պէտք է ինդունին ու մտածեն ամէն տնննք, որ կը հաւատան։ թէ Աստուած իր անհուն բարութեամբ, իր բարոր օրէնքներուն մէջ նպաստակ ունի մարդոց հոգեկան թէ մարմնական խաղաղութիւնն ու երջանկութիւնը։ Գիտենք թէ, այս սառյիկ դարուն մէջ զբժշխատութար կան շատեր, որոնք բժիշկի մը յախառարութեան տւելի կարեւ օրութիւն կուտան, քան Ս. գրոց միջացաւ արուած պատուէքրի մը, սակայն զիտենք ալ թէ, ոչ սակաւ է նաև թիւը բարեպաշտ և Ս. Գրոց հաւատացող մարդոց, որ զինեմոլութեան ճիրաններէն բանուած, կը կարօտին այս յօդուածով յայսնուած տեսութիւններուն և կրնան օգտավիլ ու աղջուիլ անսնացմէ, աւտի և այս գասակարգին համար զրուած այս տողերուն օգտակարութեանը համոզուած, համառօտակի քննինք սղելից բմուկիքներու մասն Ս. Գիրքին պարունակած ակնարկութիւնները՝ պարզ ու կարծ վերլուծումներով։

1. — Արգիրսած և զրուածութիւնը. «մի՛ արբենաք զինխավ, որուն մէջ անառակութիւն կայ. Եփս. 18»։ Բմուկիք մը, որուն մէջ անառակութիւն կայ, բնական է որ զայն զործածովը անձնուաւոր ըլլայ անտառակութեան յառաջ բերած մոլութիւններուն և քայքայէ իր ամբողջ էւթիւնը։ Երբ որ և է հեղուկի մը համար, բժիշկը ըսէ մեղի «մի՛

խմեր, մէջը թոյն կայ, չէ՞ որ իսկոյն սարսափահար մէկդի պիսի նեանք զայն։ ուրեմն ի՞նչ յիմարութիւն է զործածել ըմպելիք մը, որուն համար ափեկերքի բժշկապետը կը յայտաբարէ թէ, մէջը անուամկաւթիւն կայ, ինչ որ թոյներուն էն սովորվն է, քանի որ ո՛չ միտյն մարմինը կը մահացնէ, այլև հոգին, որ «առաւել է քան զմարմին»։

2. — Զգուշութիւն կը պատուիրուի. «Զգուշացէք ձեր անձերուն, որ ձեր սիրաերը շուայտութեամբ և արբեցութիւնով չծանրուան։ Դուկ. ԻԱ. 34»։ Մարդկային սիրաը արբեցութեամբ կը ծանչրանայ, այսինքն, զգացումները կը թմրին, կը բըթանան և դիւրապատրաստ որս մը կը դառնան չտրին ու մոլութեան լարած թակարդներուն։ Դիանելի է, որ Ս. Գրոց մէջ յաճախ արբեցութեան զուգընթացօրէն կը յիշուի նաև շուայտութիւնը. ու ասի սպարզ ճշմարտութիւն մըն է, ամենուս զիտակցութեան բովին անցած. կարելի՞ է ցուցնել արբեցող մը, որ հետեւած չըլլայ շուայտութեան. զինեմուլութիւնը կը ծնի շուայտութիւն. հաղուագէպ է, որ մարդ շուայտ մը եղած ըլլայ, առանց միեւնոյն ատեն արբեցող մը ըլլալու։

3. — Զուտ մարմինի կը վերաբերի. Գաղ. Ե. 21. Առաքեալը մարմնական աղատութիւններութուփը կ'ընէ հսու. արբեցութիւնը անշուշտ. չէր կրնար բացակայիլ մարդկային հրէշութիւններու այս ժանրաբոյր ցանկին։ Իր մօս կը գտնուի սնկաժան

ընկերը՝ անառակուրիսնը։ Տարսոնցին որոշապէս կ'ըսէ . «Եյդպիսի բաներ գործովները . Սոստուծոյ արքայութիւնը պիտի չժառանգեն» . Կայ արդեօք տոկէ աւելի ծանր ապառնալիք մը : Սոսկացէ՛ք , ո՛վ ալքովի գերիներ , յաւիտենական կեանքն ու երջանկութիւնն է , որ կո զոհէք այդ մահաշունչ հեղուկն , որ իր ծախիչ բոցով ձեր տաղենի կեանքին հետ , անդենի կեանքն ալ կը լափէ :

4.— Անարգուրիսն կը ծնի .— Ես . Ի՛լ . 8 : Կուռ ու պատկերապից է պերճախօս մարդարէն տեսութիւնը : Վայ կը կարգայ գինովներուն և անոնց ահաւոր վիճակը կը նկարագրէ : Գինովները կը թմրին , կը մոլորին , կը գանդաշին , կ'ընկլմին ու կը գայթեն իրենց գործերուն մէջ . «անոնց բոլոր սեղանները փսխոծի պղծութեա իր լեցուն են ,» ի՞նչ մնձ անարգանք . և իրօք , կայ աւելի պիղծ ու գունելի տեսարան մը . քանի գինովին լիսինը : Երեւակայեցէ՛ք , ա՛յնքան հաճոյքով կուլ արուած բաժակները տակն ու վրայ ըրած են խելզ ստամոքսը , որ վերջապէս անհանդուրժելի դժնելով այդ ինքնակաչ հիւրերուն մէկմէկու ետեւէ տուած այցելութիւնը , զանոնք դուրս կը վանէ խառնուած , ապականուած , գարչ ու ազանիլի վիճակի մէջ :

5.— Այրող է օդին .— Ես . Ե . 11 : Մարդուէն գարճեալ վայով կրսկի իր զրուազը . վայ կը գուայ անոնց , որ տառաօտուն կանոււխ գինետուն կը վազին , և երեկոյին ուշ տաեն կը վերագանան

իրենց տուները , զյուխնին տայցած : Գինովները կը բնան խոստովանիլ որ զինովութեան պահուն իրենց գլուխը կրտեներու մէջ կ'այրի . անհանգստութեան բոցով կը տոչորի իրենց ստամոքսը . հրդեհ մը , բոց մը կըզգան հօն , զոր մարելու համար ջուրին օգնութեանը կը զիմն . ջն ւր , ջն ւր , կ'աղաղակեն ողորմելիները , և ջուրն ալ , որքան առատութեամբ կը խմն , կարծես քարիւղ զարձած , այնքան աւելի կ'արծարծէ ներքին կրակն ու բոցը :

6.— Կը պատրէ պիրտը .— Ովս . Դ . 11 : Ո՛քան ազնիւ զգացութեաներ , բարի խորհուրդներ կը չքանան օղիի ազգեցութեամբ , որ կը պատրէ մարդու սիրալ և կը մղէ չար գործերու , ոճիրի . որոնց համար , ինքն ալ ամօթահար կ'ըլլայ , կը զզայ , երբ ակքովն ազգեցութիւնը կը գաղրի , և արտամարտնելու , բրածներուն ու խօսածներուն անդրագառնալու կարտղութիւնը կը վերաստանայ : Մարգարէն իր այս համարին մէջ , ալքուամոլութեան միացուցենք է շնուրիւնը , մեղք մը անսասնավայել , որ տանենամնծ չափով իր գոյութիւնը ալքովին կը զարտի , և որ , այնքան գառնութիւններու ծնունդ տուած է երկրագունդիս վրայ :

7.— Աղյատուրեամ , կոխի , ցաւի , տրտուրեամ կ'առաջնորդէ . Առակ . ԻԱ . 16 և ԻԳ . 29.-30 : Իմաստունը կենդանի գոյներով կը ցուցնէ ողելից ըմպելիքներու գործածութեան տիսուր հետեւանքները : Ալքովի միջոցաւ ուրախութիւն սիրովը կարօտու-

թեան մէջ կ'իյնայ։ Գինին սիրովը չնարատանար։ վայը, ո՞չը, կախւները, արատնջները, առանց պատճառի գէրքելը, աչքերու կարմրութիւնը՝ ալքովին հարազատ զաւակներն են։ Աւա՛զ, ի՞նչ հաւարասութիւններ են փացեր, ի՞նչ վայեր ու ոհեր չեն փեռեկած մարդկային կուրծքը, ի՞նչ արիւնաշեղ կոխւներ աեղի չեն ունեցած, ի՞նչքան արատնջներ երկինք չեն բարձրացած այդ անիծեալ հեղուկին երեսէն, որուն «կարմրութեան մի՛ նայիր» կ'ըսէ Դաւիթ։ մարդարէին խմաստուն որդին, գեղեցիկ տեսքէն մի՛ հրապուրւեիր, «անիկա ետքը օձի պէս պիտի խածնէ, քարբի պէս պիտի խայթէ»։ Այսաեղ ներշնչեալ մարդարէն կը մատնանչէ ալքուամոլութեան յալակից շուայտութիւնը, շնութեան հրէշին երեւան գալը, «յետոյ աչքերդ օտար կանանց պիտի նային»։ գինեմոլը ինքվինքը կործանելէ, անպատռելէ, անասնացնելէ ետքը, պիտի սպառնայ ուրիշն ալ, պիտի խանգարէ պարկեցտ մարդոց խաղաղութիւնն ու երջանկութիւնն ալ, շնութեան թոյնը պիտի ներարկէ ընկերութեան երակներուն մէջ...։

8.— ԶԱՍՏՈՒԱԾ արհամարհելու եւ ծաղրելու կը մղէ. Ես. Ե. 12: Ովո. Է. 5: Ոգելից ըմպելիքի գոխային ոգին մարդը կը մղէ մինչև անգամ Ասուած ու իր գործերը արհամարհելու և ծաղրելու։ «Գինիին տաքութենէն հիւանդացած» ուղեղներ այս արաստիելի ոճիրն ալ գործել կը յանուգնին, ոճիր մը, զոր լսելն ալ բաւական ըլլալու է սոսկացնելու

ալքովին հետամուտներն ու սիրահարները, եթէ սուկայն կորսնցուցած չեն իրենց բանականութիւնը և ունին տակուեն փոքր ի չատէ պատկառանք Ստեղծողին հանդէպ։

9.— Անառակութեան եւ պղծութեան կը տանի. Հոգվմ. ԺԳ. 13: Արդէն ասիթ ունեցանք հաստատելու, թէ ալքովը կը մղէ իր գերին այս աղստուարարքներուն։ Տեսնուած են պարկեչա, բարի մարդիկ, որ երբ ոգելից ըմպելիքը խալծ է իրենց գատողութիւնը, սկսած են հայնոյել պիղծ խօսքեր արտասահնել և ամօթալի արարքներու մէջ ինալ անգիտակցարար։ Կը ճանչնամ աղնիւ երիտասարդ մը, որ օր մը դժբախտութիւն ունեցած էր սրիկայի մը հետ գինետան մէջ արրենալ. այդ վաս ընկերը, զայն լաւ մը գինովցնելէ վերջ առաջնորդած է հանրատուն մը, խեղճ երիտասարդը առաւուտուն երբ կ'արթննալ, ու գիտակից կ'ըլլայ իր անկումին, այնքան մեծ սոսկումի մը կ'ենթարկուի, որ հրամագանալով երեք ամիսներ սնկողինի կը ծառայէ և հազիւ հաղ կ'ապատուի մահուան ճիրաններէն։ Այդ գէպքը սակայն ասիթ կ'ըլլայ իրեն, որ խապաս հըրաժարի ոգելից ըմպելիքներէ, որոնցմէ պժգանք կ'ըզգայ միշտ այդ անկումի ահաւոր գիշերէն իվեր։

10.— Զարերուն զարձն է արքենալլը, Դան. Ե. 1-14: Ես. ԽԶ. 12: Մարդարէն «անյագ շուներ» կ'անուանէ զանոնք։ Բարի և առաքինի մարդիկ, գիտնալով թէ ոգելից ըմպելիքները կրնան զիրենք

կապտել մարդու կոչումն և մարդ էակի յասուկ առանձնաշնորհներէն , հարկու պիտի չուզեն կամայաբար կրտնցնել իրենց մարմինն ու հոգին . չարերը միայն կը յօժարին հետեւիլ աղետաբար այդ ճամբուն . հետեւապէս , ա՞ն որ ինքզինքը բարի կըզդայ և չուզեր չար ըլլալ , անարդամք կը սեպէ իրեն համար «անյագ չուն» կոչու իլը , պարաւոր է զգուշանալ բարոստկան խնկարկութենէն և հետեւանքներէն :

11.— Յիմարութիւն և անձնատուր ըլլալ .— Առակ . ի . 1 : «Գինին ծաղր ընող է և ցրին կոր համող» : Ծաղրելի ըլլալ , մարդու մը համար արժանապատռութեան մահացումը կը նշանակէ և գինովերը միշտ կը ծաղրուին ու չա՛տ գէշ տեսակէն : Մարդով հետեւեցէք փառցցին մէջ դանդաչող գինովի մը , որ կը քալէ զիկզակ և կը զարնուի պատէ պատ . զիտեցէք միւնոյն տամն խումբ մը չտրածիր աղաքներ , որ կը հետեւին գինովին սուրքրքիչներ արձակելով , անտանելի ծաղրածութիւններով , սուլումներով և անցորդներուն ուշադրութիւնը հրաւիրելով . այս ի՞նչ անկրում է . խօսիլը ծաղրելի , չարժումը ծաղրելի , ամէն բան ծաղրելի : Օ՞հ , յիմարութիւն չէ միթէ խմել ըմպելքը մը ծաղրելի ըլլալու համար , կոիւ բանալու համար , զարներու և զարնուելու համար , ինչ որ մանաւանդ յաճախաղէս է բարեկենդանական և տօնական օրերու մէջ , և չատ հեղ արիւնահեղութեան և մար-

գասպանութեան պատճառ կ'ըլլայ և կ'աւնենայ հետեւանքներ՝ ձերբակալութիւն , բանսարկութիւն , մինչեւ խոկ կախաղան : Երեք տարի առաջ , երգնկացի Զարչարանոց Ո . Լուսաւորիչ վանքը կը գտնըւէի Զատկական կիւրակի օր մը , հիւանդ զաւակս օդափոխութեան համար հոն ատրած ըլլալով . արեւածագին հետ հետպհետէ շրջակայ զիւզերէն երկուու մեծ բազմութիւն մը ու խտաւորներու . լիցուեցան վանքը և խումբ խումբ տեղեր գրաւեցին մարդագետին վրայ . եկած տաննին լուրջ էին ծիծագերս և զուտրի . անցան ժամներ . մէն մի խմբակ բակըսու կերուխումի , աստիճանաբար սգեւորութիւնը մեծցաւ , բայց յանկարծ ծիծագի , նուտգի , երգի ու պարի աղմուկն ու ժիսրը տարեկը գոյն աւաւ . զբարութիւնները տաքցեր էին , խօսակցութիւնը վէճի , վէճը կորիւի , կոիւր ծեծկըւուքի փոխուեցաւ և ահատոր , կին , աղջիկ , մանչ ահագին բազմութիւն մը խառնուեցան իրար , կոռուփները սկսան ելնել ու իջնել , գաւաղանները շարժիլ և դաշոյններ փայլեցան . մէկը գլուխէն , ուրիշ մը կոնակէն , միւսը սրունքէն վիրաւորուած գժոխային տեսարան մը ներկայացաւ . . . ու օրուան հերոսն էր օվին : Խելացի մարդ մը անցուշտ , պիտի չփափաքի այս խայտառակութեանց ենթարկուիլ և կորմնցնել ինչ որ ուսի մարդավայել և դաշոնալ գաղան , պարզապէս օվիին սիրուն համար :

12.— Փախցին զինեւողներէն .— Առակ . իգ .

20 : Ա. Կորնթ . Ե . 11 : «մէ՛ ընկերանար գինեմոլներուն» որովհետեւ անոնք իրենց մարմինը կը մաշեցնեն, որովհետեւ անոնք կ'աղյատանան, որովհետեւ գինեմոլութեան հետ զոյդ կ'ընթանան «պառնկութիւն», կռապաշտութիւն, յափշտակութիւն» : Սրբազն առաքեալը կը պատուիրէ պիղծ նկատել գինեմոլը և «այնպիսին հետ հայ անդամ չուտել» : Մարդ իր զգաստութիւնը, առաքինութիւնը, խոհեմութիւնը կը վասնգէ ալքոլը սիրողներուն հետ յարաբերուելով : Սնննցմէ փախուստ տալը՝ երբեմն կը նպաստէ անոնց խոկ գարձի գալուն և զգաստանալուն, քանի որ առիթը կ'ունենան իրենց՝ ընկերութենէն վտարուելուն, ուրիշներէ նախաստուելուն պատճառները գտնել գինովութեան մէջ :

13.— Սպառնալի՛ զինովիներուն եւ աշխալ վաճառողներուն . Ես . Ե . 11-12 : Իլ . 1-3 : Ամբ . Բ . 15 : «Վայ քեզի, որ լնկերիդ գինի կը խմցնես և քու արբեցող բմպելիքդ առատ կը բաշխես, որ ուշրիներն ալ արբեցնես, որպէսզի անոնց մերկութիւնը տեսնեած : Գինեմոլներ՝ և զինեվաճառներ, գուք ո՛չ միայն զձեղ կը փճացնէք, կ'անպատուէք, այլ նաև զանոնք, որոնց՝ իրեւ պատիւ «օղի մը հրամացեք» ի յանկերով ունիք միշտ ձեր շրթունքին վրայ և ոգելլոց բմպելիքի վաճառումով, ուրիշներուն տուներն ալ կը քանդէք, «կը մերկացնէք» և մանաբըրտիկ աղաքներու, տարաբախա կիներու ոգեպահիկ հացը, արցունքով թթուած պատառ մը աս-

տուածը իրենց բերնէն կը խէք, զինեւմոլ հայրերու քսակներու պարագելով Ձեր ափերուն մէջ, որոնք սուկայն միշտ աւարտալ կը մնան, որովհետեւ արինի գրամը չարասացներ ոչ մէկը, սոսկացէ՛ք վրէժիսին գըրութեան երկնացին շանթէն՝ որ ձեր գլխուն վլրայ կը փայլատակի :

14.— Սլոյի զուծածութիւնը կը գրիկ մեզ երկինքին . Ա. Կորնթ . Զ . 10 : Թաղ . Ե . 21 : Բացարձակ է առաքեկալուն պատուէրը և որոշ է անեզ պատագմը, «պիտի չի ժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը» : Պատիժներ սահմանուած են զինեմոլներուն . Բ . Օր . ԻԱ . 20-21 : Յավել . Ա . 5-6 : Ամով . Զ . 6-7 : Մատթ . ԻԴ . 49-51 : «Քարկոծեցէ՛ք գինովը» կ'որոտաց Մովսէս, «որպէսզի չարութիւնը վերնայ ժողովուրդին մէջէն» : «Սթափեցէ՛ք, ո՛վ գինովներ, լացէ՛ք ու սգացէք, որովհետեւ ուրախութիւնը տեղ չունի ձեր բերնին մէջ» կը դոչէ Յավել : Կարգացէ՛ք Ա . գիրքը . ո՛վ գուք, որ կը խորհիք թէ, անոր մէջ ալքոլի գործածութեան, հետեւնիքներուն վրայ գրուածներ . արգելքներ ու պատիժներ չկան :

15.— Գինովութեան օրինակներ Ա . զիրքին .— Կարգացէ՛ք Նոյի կրած անարգանքը՝ Ծնկ . Թ . 21, Նարալի պատուհասը՝ Ա . Թաղ . ԻԵ . 36 : Ուրիշի վործութիւնը՝ Բ . Թաղ . ԺԱ . 13 : Էլայի մանը՝ Գ . Թաղ . ԺԶ . 9-10 : Բենադատի պատմութիւնը՝ Գ . Թաղ . Ի . 16 : Բաղդասարի սոսկալի կու-

շունքը՝ Դան. Ե. 4: Կորնթացիներուն սրբապրդ-
ծութիւնը՝ Ա. Կորնթ. Ժ.Ա. 21: Կարդացէ՛ք այս
և նման օրինակները. որոնք կարկառուն ապացոյց-
ներ են Ս. գրական տեսակէտով ալ, ալքով վե-
սակարութեան և գործած նախճիրներուն:

Ու մննք կը հաւատանք թէ, ոգելից ըմպելիք
քիչ թէ շատ գործածողներ, որոնց սրախն մէջ կը
դանուի Սասուծոյ երկիվով, որոնց համար Մեծ
Մատեանը նույիրական է տակաւին, ևթէ խորհամիս
և ուշադիր պրագումով մը հետեւին այս յօդուա-
ծիս մէջ մատնանշուած համարներուն, զղջումի հա-
սացը իրենց կուրծքին մէջ և արցունքի շիթը աչ-
քերնուն մէջ վե՛ր նային պահ մը, ապաւինին երկ-
նային քաջալերութեան, պիտի գանուին շատեր որ
յաղթեն մոլութեան այդ վիմիսարի վիշապին ու
զգեանելով զայն, հրաժարին ոգելից ըմպելիքներու-
գործածութենէն, և կեանքի նոր փթթումով մը շող
ու գեղ պիտի ախան իրենց շուրջը այն ատեն:

ԳԻՆԵՄՈԼԸ

Իրական է պատմութիւնը և հեղինակը ակա-
նատես անոր՝ կոկծագին դրաւագներուն:

Ք... գաւառին Դ... գիւղը կը բնակեր Մ...
որուն հայրը իր անսատիւտ աշխատափրութեամբ
բնածին տաղանդով կրցած էր թէ՛ ուսում ստանալ
և թէ շատ աննշան գիրքի մը ծոցէն բարձրանալ

պատիւի, համբաւի և նիւթական կարողութեան
նախանձելի ասափանի մը, ինքն անձամբ դասափ-
արակած էր իր զաւակները և ապահոված անոնց
ապագան:

Սաստկաշտանչ ձմեռ օր մըն էր. ձիւն կը տե-
զար և փոթորիկի մը նախագուշակ տմէն նշաններ
կը տեսնուէին. Մ... այդ օրը գործով մը ուրիշ
գիւղ մը մեկնելու նախապահապատուած էր. հայրը
սակայն, որ արտակարգ գորով ու սրբակիրութիւն
ունէր, խախտ պատուիրած էր անոր որ չըլլայ թէ
այդ օր ճամբայ ենէ և կեանքը վտանգի ենթար-
կէ. Մ... ջանացած էր համոզել թէ՝ վախի տեղ
չկայ, ու օդը կրնայ բայցուիլ, և իրօք ալ քիչ վերջ
մեղմութիւն մը տեսնուեցաւ օդին մէջ. Մ... փու-
թաց ձին պատրաստել, թամբեց զայն և զինետուն
մանելով լաւ մը խմեց և մեկնեցաւ. հայրը տեղեակ
չնպաւ զաւիին մեկնուէին, ուրիշ կէս ժամ հաղիւ-
անցած էր, յանկարծ ահաւիլ փոթորիկ մը սկսաւ,
հովը ուժգնօրէն կ'ունար և տեղատարափ ձիւնի ի-
րարանցումէն մթութիւն մը յառաջ եկած էր. որ-
դեսէր հայրը այդ պահուն կասկածելով աղուն յա-
մառութեան և գինեմոլութեան վրայ, ուզեց տես-
նել զայն և ծառաներէն լուցաւ որ մեկնած էր ան
գինով վիճակի մէջ կէս ժամ առաջ. իսկոյն անպե-
հեր մէկը կանչել տոււաւ և խոստացաւ անոր մնձ
պարզեց մը, որ զաւկին ետեւէն համնելով վերա-
դարձնէր, պարգեւի խոչորութենէն գօտեպնդուած,

մարդը նոյն հետաք մեկնեցաւ սրարշտու ու փաթու-
րիկը հետզհետէ կը սասականար . կարելի չէ երեւա-
կայել անձկութիւնը հօրբ սրտին որ այդ միջոցն կը
բարախէր սասակութեամբ . քառորդ ժամ վերջը վե-
րաբարձաւ մարդը իր ծիրակ, չնշանպատ վիճակի մէջ
ու յայոնեց թէ անկարելի եղաւ իրեն դիմանալ
փչող քայլին ու կուրացնող ձիւնին բանութեան և
սահպաւած էր դասնալ սաւանց կարողանալու բան
մը նշարել ճամբաներուն վրայ . գժրախտ հայրը իր
որդին կորսուած ճամբարելու ու մտածումի անհցաւ
նոյն բոպէին և սրտի սոսկալի ցաւ մը զգարով ու-
չաթափեցաւ . զինքը անկողին փոխադրեցին : Մ . . .
սակայն, իր խրոխտ երիվարին եւ ճամբառուած ձիա-
վարժութեան չնորհիւ աջողած էր անվասնկ նոպա-
սակուած գիւղլ համնիլ, և մինչ տաղին . իր հօրբ
տան մէջ սուգ ու շիւան կը տիրէր ի՛ր պատճա-
ռաւ, ու հայրը սկեսպատ մահձին մէջ կը հեւար,
ինքը անդին, զինարբուքի սեղանի մը տաջե կը
զուարձանար իր բարեկամներուն հետ : Պատռւա-
կան հայրը երեք ամիս անկողնի ծառայեց և բժրշ-
կական ու ընտանիեկան աշալուրջ խնամքներուն ու
կորովի ջանքերուն միջոցաւ հաղիւ կրցաւ ճողոպ-
րիլ մահուան ճիրաններէն . տպաքինումէն յետոյ,
բժիշկը պատռւիրած էր իրեն վերջին ծայր զգուշա-
նալ յուզմունքէ, որովհետեւ լսած էր, եթէ ան-
գամ մըն ալ սրտի այդ զաւին բռնուի, կարելի
սրտի չըլլայ զինքը ազատել . և իրօք, երկու ապրի

վերջ, զիշեր մը տրթնցաւ ան յանկարծակի նոյն
սրտի ցաւով և կէս ժամէն աւանդեց հոգին . հայրը
զոհուեցաւ իր գաւկին գինեմոլութեան հետեւանքէն
յառաջ եկած սրտի ցաւի մը և այս մարդը, որ դեռ
յառաջ և ինը տարու էր միայն, իր կորովի կազմով
և քաջառողջութեամբ կը խստանար տակաւին
նոյնքան մըն ալ ապրիլ . կենավրաւ եղաւ այս կեր-
պով, ու իրեն մահը ողբացին ո'չ միայն իր զաւակ-
ներն ու սպառապաները, այլ ամբողջ գաւառը, որուն
օգտակար եղած էր իր հմտութեամբ, իր ազնիւ ըը-
նաւորութեամբ և մարդասիրական գործերով :

Իր հօր այս ազետալի մահէն յետոյ, Մ . . . գը-
տաւ ինքզինքը շրջապատուած զբաղմունքներու և
գործերու առատութեամբ, զորոնք իր հայրը թո-
ղուցած էր կիսկատար իր յանկարծական մահով .
շրջապատուած գտաւ նաև զինքը բազմաթիւ կեղծ
բարեկամներէ, որ չոյելով անոր ունեցած գինեմո-
լութեան աննշանքը, աւելի արծարծեցին զայն, ու
կերուիսումի ազդեցութեան տակ, անոր հարստու-
թենէն օգտուեցան կրցածնուն չափ . Մ . . . ի վրայ
ծանրացած էր հաշուական ահագին խնդիր մը, որուն
մէջէն պիտի կրնար զիւրութեամբ ենել, եթէ չու-
նենար ստէպ զինով վիճակ մը, որ ատեն բնակա-
նաբար զիտակցութիւն չըր ունենար ըրածին ու թո-
ղածին . և ահա երեք տարուան մէջ փճացաւ իր հօր
ձգած հարստութիւնը և ձեռքէ ելան այնքան գե-
ղեցիկ կալուածներ և ընտանեկան զարդեղեններ .

կորսուեցան համեւ իր պահանջները . զսր ունեցած էր առևտրական ասպարէզին մէջ իր հօր կենդանութեան ատեն :

Մ . . . ունէր տասն և ութ տարեկան զաւակ մը բարեկիրժ չնորայի և արտակարգ մտաւորական ուժերով օժառուած . այս տղան անհնարին վիշտ կըզգար ամէն ատեն , երբ իը տեսնէր իր հայրը գիւնովցած . արտասուզք , աղաչանք չազգեցին ստկայն հօրը մոլութիւնը զսպելու . և հէգ պատամին ենթարկուեցաւ հիւծախտի , ու մեռաւ այդ ծաղիկ հասակին մէջ , զոհուելով իր հօր գինեմութեան . շիջաւ արե մը խոստմնալից , կեանք մը թարմարոց :

Մ . . . ի եղբայրը հարկազրուեցաւ զատուիլ իր հարսագատէն և աւանձին տուն տեղ ըլլալ , սո՞սկ անոր գինեմութեան պատճառաւ , որուն հետեւանքով իր քոյրերն ալ տառապանքի ահազին բաժին մը ունեցան մինչեւ անոր մահը , որ աեղի ունեցաւ շա' տ կակագի պարագայի մը տակ :

Մ . . . նշանած էր իր մէկ զաւակը , ու անոր հարսանիքին պատրաստութեամբ կըզբաղէր . պատհովար այդ օրերուն մէջ աւելի յաճախաղէպ պիշտի ըլլային իր գինարբուքները , ու հիւանդացաւ ցրտառութեամբ մը . օղին մաշեցուցած էր անոր ներքին գործարանները ու ապառած անոր ֆիզիքական ուժը . կարծատե հիւանդութեամբ մը մեռաւ ան 54 տարեկան , առանց պատկել տալու իր սիրասուն զաւակը , բան մը՝ որուն տարիներով բաղձացած էր . . . :

Մ . . . ի մտնը այդ հանգամանքին տակ ա՛յնքան խորունկ ազգեց իր արդիքն հիւանդ կնոջ վրայ , որ 15 օր վերջ այն ալ հետեւեցաւ . իր ամուսնոյն , մահէն քանի մը ժամ առաջ պատկել տալով իր որք աղան արիւն արցունքի մէջ . . . ձիչա տարի մը վերջն ալ Մ . . . ի ուրիշ մէկ զաւակը մեռաւ 20 տարեկան , սաստկապէս ազգուած ըլլալով հօր ու մօր յաջորդական մահերէն . և երբեմնի չին առւնր տմայացաւ . գատարկուեցաւ իր փառքերէն . . . :

Մ . . . իր հօրմէն ժառանգած էր ինչպէս մարմնական քաջակազմութիւն , նոյնպէս և մոքի կորով . բաւական ալ ուսում առած . երբ խմած չըլլար , շա' տ զործունեայ էր ան ու խեցի , և շատերու ալ խելք տուող , զործ տեսնող . աղնիւ ու անձնուէր բնաւորութիւն մը ունէր և ամէն մարդու հետ զիաէր եղանակը սիրաշանուելու , ու եթէ չընկենար այդ մոլութիւնը , կեանքի մէջ շատ յաջող ու երջանիկ պիտի ապրէր ինքը և ապրեցնէր իրենները . ա՛յնէ վկայութիւնը բալոր զինքը ճանչցողներուն . և սակայն միանի գինեմութեանը պատճառաւ պատահեցան այս ամէն աղէաները , մահերը , գժրախառնութիւնները . ու եթէ Մ . . . ի ամբողջ կեանքը հարկ ըլլար զրի առնել , քանի մը հարիւր էջէ զրքի մը պիտի կարօնէր այդ զործը , օղին պատճառաւ այդ խեղճ մարդուն ենթարկուած գառն վիճակները նոր կարագրմոււ համար :

ՎԵՐՋԱԲԱՆ

→→→→→

ԿԱՐԵՒՈՐ ՎՐԻՊԱԿՆԵՐ

Էջ	Տաղ	Ախալ	Ռւպիդ
5	16	շարժեր	ցանժեր
14	11	շահը	ցահը
20	20	միւչեւ	միւչեւ
21	12	աշխարհին	աշխարհին
28	17	հաշուկ	հաշուկ
30	23	Եփես. 18	Եփես. Ե. 18
35	9	խաղծ է	խաղծ է
»	25	Ես. ԵԶ. 12	Ես. ԵԶ. 12
41	5	սաստկաշոնց	սաստկաշունց


Կր խնդրուի նախ ուղղել, յիտոյ կարդալ

Մառուքեամբ երէ կարդաս այս գրեոյկս, ո'վ զինով,
Ալբոյին վաս նախնիրներուն գիտակ կ'ըլլաս ապահով.
Միրէ չա՞րժեր զոհել նանոյն ըմպելիքին քունաւոր,
Ի տես այստան աղեսներու ու դառնուքեանց ահաւոր:
Կանգ առ, դուն ալ, երթասաս'րդ, քանի որ դեռ չես ինկած,
Ո՛հ, քանիօն խոր է այդ վիճն ու խորխորա, Տէ՛ր Ասուած
Նայէ, գոզես դժոխմ մըն է, որ ալբոյին մուք ծոցէն,
Վեր կ'արձակէ սուր պաֆներ, որ սիրտդ հոգիդ կը խոցէն:
Աւա՛ղ, շատեր կրտսուած են մատաղատի կեանի մէջ,
Թախնանիք տեղ ունենալով կուրծերնուն տակ բոց անչէջ
Ժառանգ ձգած սեւ ախտն իրենց ծնունդ տուած զաւակին,
Աղբատուքեան ենքարէելով լծակիցնին-դժբաշ'յս կին.
Պատիւ ու կեանք զոհաբերել, խենդուքիւն չէ՝, ընթեցող,
Եղիր խոնիմ, ապրիր զգաս, կ'իջնէ վրադ երկնից ցող,
Տարիմերդ երկար կըլլան, արեւու պէս կը փայլիս,
Երէ գիտնաս յարգը կեանիդ ու ալբոյվ չալլայիս:
Ահա այս է վերջին խօսք ու գրեոյկս վերշաբան,
Նայէ՛ նանչնա՛ս կեանիք ուղիղ ու ծաղկաւէս լաւ նամբան



ՃԱՌԱՋՎԵՄ

խօսք ի՞ն բիուր որս տարու կա զանգառուսը
խնայութ ուղղվ խօսք մասնաւուսութ ամբ միջութ
առանցու մեջքինեց մարտան ընդու անեաւ ազդի
առ այս ընկանալուր ու առանձիւն անուն ունէ 9
6այթինչ աճ ու պիտ ք'առաւուր գո թշոր ու ու թի ու
6ու առայ 4 38 առանձիւն ու ննի բա և առավածին առ 370
աճան պատ միջիւրուն և մի խիսիք սերրը և ու ու
ունցան ու բժիշ պատ ու անհոր զայ միջունի ունի
ու ու պիտուր քարուն և ու առանձիւն ունա ք'ուն
ունա թշ բա և անաւուսուր խորմն ու ու պիտունուն
միջիւր առայ բայս ընդ նեսի ուն 6արձ ընտաւ
ուն ապանք բանքինեց խոյենազ անզ առանց
քարունի ու ու անզ առայ բանք նայու ամրան
ուն բիուր բայս մասի առայ ամրան նանայ ունի
այլան ու ու աճ առանց անզ առայ բանքունուն
այլանու խոյեն ու բանքունուն զրոյ ունանք ազդի
անքայի այլան ու անզ միջուն և ու ու անզ
անքայի այլան ու անզ միջուն և ու ու անզ այս



ԱՆՄԻԶԱՊԵՍ ԼՈՅՍ ԿԲ ՏԵՍՆԵ;

ՀԵՂԲԻՆԱԼԲԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ
ԽԻՍՏ շահեկան ուսումնասիրութիւնը:
ԳԻՆ 2 ՊՈՒՐՈՅ

ՅԱՐ 1 ԾՎԲ

ԳԻՆ 2 ԴՈՒՐՈՒՇ

6,78

50

Գի՞ն 1 ՂՐՅ.

3173-3176

ՀՀ Ազգային գրադարան



NL0074739

ՀՀ Ազգային գրադարան



NL0074738

ՀՀ Ազգային գրադարան



NL0074737

ՀՀ Ազգային գրադարան



NL0074736

2013

